

# ԲԱՐՅՈՒՅԵՎ

ՕՐԱԿԻՐ

ԵՎՀԵԿԵ, ՏԵՏԵՎԱԿԵ, ԵՒ ԲԵՐԵՈՒՐԱԿԵ

ԳԻՏԵԼԵՐԸ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 16.

1845

ՕԳՈՍՏՈՍԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ե. Օլիկ:

Ծինկը Ճերմակ մետաղ մըն է որ քիչ մը կապուտի կը զարնէ . անսագէն կարծը , շատ ծաւալական , դիւրահալ ու ցնդական է . վառած ատենը սաստիկ լոյս կ'արձըկէ , անոր համար արհեստական կրակներու մէջ ալ կը գործածուի . զուտը չգտնուիր , հապա միշտ ուրիշ մետաղներու հետ բազագրուած : Դառումքի հետ խառնուածին գոյնը դեղնորակ կամ սև կ'ըլլայ , սաստիկ փայլուն ու կակուղ է , և թերթ թերթ կը բաժնուի : Կապարի հանքերուն մէջ ալ շատ կը գտնուի :

Դաղղիայի մէջ զինկի հանք կայ , բայց բանեցուցած չէ . գործածուածը Շառուսիայի ու Խնդղիայի հանքերէն ելածն է : Խռաջ զինկը միայն պղնձի հետ բաղադրելով արոյր շինելու կը գործածէին . բայց հիմա կը զտեն և թիթեղներ ու թելեր կը բաշեն անկէ :

Օլիկը հանելէն ետքը կը փշրեն , և սաստիկ փռան մէջ դրած կ'այրեն , ետքը ածուխով կը հալեցընէն : Ինէ որ արոյր կ'ուզես շինել , պէտք է հալեցընէլու ատեն մէջը որոշ չափով մը

պղինձ խառնես . իսկ երբոր կ'ուզես միայն զինկը զտել , պէտք է բերանը գոց հալոցի՝ մը մէջ հալեցընէս . բայց աս հալոցը վարի կողմէն խողովակ մը պիտի ունենայ որ անկէ հալած զինկը ուրիշ ամանի մէջ լեցուի :

Մարտիկ :

Աւորիկը Ճերմակ մետաղ մըն է , որ մինոլորտի հասարակ ջերմութեամբը հալած կ'ըլլայ . Ջրէն տամնութուս անգամ աւելի ծանր է . երբոր սաստիկ տաքցընէս՝ կը ցնդի . ուսկին ու արծաթն ալ կրնայ լուծել : Խնոր համար աս մետաղները հանելու ու զտելու կը գործածուի . կը գործածուի նաև դեղերու մէջ , և օդաչափ ու ջերմաչափ գործիքները շինելու : Դաճմբախառն սնդկի հանքերուն մէջ խիստ քիչ անգամ զուտ մետաղական սնդիկ կը գտնուի :

Դաճմբախառն սնդիկը որ կինաբարիս՝ ալ կ'ըսուի , խիստ աղուոր կար ։ Փօթ- ։ Զննձէքէ :

միր գոյն մը ունի, և կրակի բռնելուդ պէս մէկէն կը ցնդի : Երեւմն մանր մանր բիւրեղացած կը գտնուի . բայց սովորաբար թերթ թերթ կամ զանգուածի ձեռվ կը գտնուի՝ մութ կարմիր կամ սեկակ գունով : Օ տելու համար երկրթի խարտուքի կամ կրի հետ մէկտեղ կը թորեցընեն . որով ծծումբը երկրթին կամ կրին հետ կը միանայ, ու զուտ ծծումբը կը ցնդի :

Մոդկի հանքերը միայն երկրորդական հողերու առջի կարգերուն մէջ կը գտնուին : Պլխաւոր սնդկահանքերն են Ծարեստի մօտ Խտրիայի հանքերը . Ապանիայի մէջ Վլմատէն ըսուածը . Փերուի մէջ Հուանքա Վելքայի հանքը :

### Վճար :

Վժաթէ Ճերմակ ու հնչող մետաղ մըն է, որ ժանտաջրի մէջ կը լուծուի . ամենաբարակ թել կը քաշուի, և դիւրաւ կը խարտոցուի ու կը կտրուի . հալեցընելու համար սաստիկ կրակ պէտք է, և հասարակ օդու մէջ կենալով ամենեին չժանգոտիր . ջրէն տասն ու կէս անդամաւելի ծանր է : Վէկ քիլոկրամ արծաթը 200 կամ 210 ֆրանք կ'արժէ :

Սովորաբար զուտը ոլըրած թելի պէս կը գտնուի, երեւմն ալ խոչոր կտորներով . վրան գրեթէ միշտ աղտոտ կամ սենիւթով մը ծածկած կ'ըլլայ :

Դաճմբախառն արծաթը պողպատի պէս մոխրագոյն է, դիւրաւ կը կը տրուի, և խորանարդ ձեռվ կը բիւրեղանայ . աս տեսակը ամենէն շատն է :

Վլորախառն արծաթը մոմի պէս կակուղ է, կէս թափանցիկ, գոյնն ալ դեղին կամ կանաչ . ճրագի բոցին բռնեսնէ՝ կը հալի ու քլորի հոտ մը կը հանէ . նոյնպէս խորանարդ ձեռվ կը բիւրեղանայ :

Երոպայի գլխաւոր արծաթահան-

քերն են Կորվեկիա, Ապօսոնիա ' Նարց ու Վաճառւստան : Գաղղիա Ռոււսիա, Վնդղիա ու Վավոյա զուտ արծըթի հանք չունին, հապա կապարի հետ խառնած . Ապանիայի հանքերուն մէջ ալ միայն Կուատալքանալի հանքն է բանուկը : Բոլոր տարւոյն մէջ Եւրոպայի հանքերէն ելածը 72,000 քիլոկրամ է, որ Ապանիայի Վմերիկայէն ելածին տասնը-մէկերորդ մասն է . բոլոր Ախերիայէն ելած արծաթը տարին 25,000 քիլոկրամ է :

Վմերիկայի մեծամեծ արծաթահանքերը Վորտիլեան լեռներուն մէջ են, և աւելի Վեքսիկոյի, Փերուի ու Քիլիի մէջ . իսկ բոլոր աշխարհիս մէջ ամենէն երեւելի հանքը Վեքսիկոյի Կուանաքսուաթոյ ըսուածն է . թանձրութիւնը գրեթէ 40 մեթր է, երկայնութիւնը 3 մղոն . միայն Վալենցիանա ըսուած մասէն՝ տարին 8,000,000 ֆրանքի արծաթ կ'ելլէ : Պարեթէ բոլոր Վեքսիկոյէն ելած արծըթին չորս մասին մէկը Կուանաքսուաթոյի հանքէն կ'ելլէ, որոնց արժեքը քանի մը տարի առաջ 126,000,000 ֆրանք էր :

Փերուի հանքերուն մէջ ամենէն երեւելին է Փարքոյ ըսուածը . Փոթոսիի հանքն ալ շատ երեւելի էր, բայց հիմա խիստ խեղճ է . Փերուի հանքերէն տարին ինչուան 11,000 ֆրանքի արծաթ կ'ելլէ :

Քիլիի հանքերուն արծաթն ալ Վեքսիկոյէն ելածին պէս հողային ու երկաթինիւթերու հետ խառն է :

### ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### ՎՃԱՐ :

Վճռաւը զարմանալի թռչուններէն մէկն է որ ամէն տեղ կը գտնուի . վասն զի ամէն բանով գոհ կ'ըլլայ . տաքէ պաղէ չառնուիր, ու ինչ որ գտնէ